

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՔ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ

Ի ՅԻՇԱՏԱԿԻ

ԱՄԵՆ ԱՅՆ ՍՐԲՈՅ

Լուայ ձայն մեծ բաղնութեան յերկինս՝
ասելով Ալեքուիա :

ՅԱՅՏՆ ԺԹ

Նրման ծերոյ խարխափելոյ դրանց ի դուրս
 Օջր արտասուք լոկ լընուն զաչքս թափուրս ,
 Ի մենաւոր լուեալ խրղէն ձայն խրախից
 Բղբաղմելոյն ի տաճարի փափկալից ,
 Տառաչելով կարկառէ ձեռն ի քընար ,
 Եւ էջ, ասէ , ընկեր կուրիս իմ չըւառ ,
 Ե՛կ երթիցուք , թէպէտ ախորժ թէ տըխուր
 Չայն արկանել առ տաճարաւն այն ամուր ,
 Գուցէ հարեալ վանգիս՝ ունկան զըթասէր՝
 Չարձակեսցէ անվարձ զողորմ վաստակ մեր :
 Տանգոյն եւ ես ի միգամած կենցաղոյս
 Ար հազիւ հազ ներէ հայել յերկնից կոյս ,
 Յանկարծ սըրտիւս ի վեր վաղեմ՝ մայր Աիօն ,
 Օ երկնագումար լուեալ որդւոց քոյին տօն .
 Արոց լըքեալ ըզհողեղէնս այս անարգ
 Ի լուսաձեմն արդ յանմահից բազմին յարկ :
 Ա՛հ , թէ եւ իմ ի դըպրութեան անդ կենաց
 Լցէ զըրեալ անուն եւ բաստ կայանաց ,
 Թէ երկրաւորս այս չէ տաղտուկ խուն բարբառ
 Արոց լըսեն զանհատական սիրոյն ճառ ,
 Թէ՛նդ երջանկաց հաղորդութեան գոյ բաժին՝
 Արոց ի ստուերըս դեռ մահու պանդըխտին ,
 Թո՛յլ արա , մայր , քնարաւ սըրտիս վերամբարձ
 Տարցաբանել զողջոյն զանմահն իմ եղբարց :

Ա՛վ վեհավայր երկնից խորան
 Երանութեանց ասպարէզ ,
 Բացիր սըրտիս կաց յերեւան ,
 Բանգի անմարթ չիք ինչ քեզ .
 Ա՛ր են սըրբոյն այն դասակք
 Ս՛եղ եւ զուարթնոց հարազատք .
 Արք իբր առ հողմն առաւօտին
 Ի ցողագին շուշանաց
 Եւ ի վառից թերթից վարդին
 Եւ յանուշից ծաղկոցաց՝

Ճամբակ խրնկոց բարդ ի բարդ
Օսաւալացեալ յօդ հանդարտ ,
Կամ իբր առ փող մարտայարդար
Ի զօրապետն վըստահ
Գետակընկալ մարտկաց գումար
Ի յաղթութիւն կամ ի մահ ,
Ողջոյն տըւեալ կենցաղոյս
Ըն անծանօթն ելին յոյս .
Կամ թէ պանդուխտ տարաշխարհիկ
Բնդ բիւր անցեալ վիշտ եւ ծով
Օյետին հանգիստ ի հօրն գիրկ
Գայ գիտելով հուպ ընդ հուպ ,
Եւ անդր ի ծոց կաթողին
Չբզէ զխարխիւն անմեկին .
Ըստպէս առ ձայնն երկնահրաւեր
Ընկառոյցք խորագգած
Ի մի խրմբեալ յուսալից սէր ,
Հրաժեշտք հնարից մահացուաց ,
Յազատն ի սէր անձնատուր
Ելին յաշխարհն անտրխուր .
Ուր անմահից եւ մահացուաց
Բազմեալ յաթու հինաւուրց
Հաստին հըզօր եւ հայր Ըստուած ,
Ընքուն աչօք յառեալ շուրջ՝
« Սըբութեամբ զիմ պատեցէք
Ըսէ , զգահոյս , ո՛վ սրովբէք » :
Իբր աղանիք՝ աչք ի բարձունս
Հոգիքն ի սիրտ մընչեցին .
Օվանդակ լանջաց ի թեւս թըրթուունս
Հարեալ՝ սիրով մաշեցին .
Գիշերավար աստեղաց
Հարցանէին զկայս իւրեանց .
Ըն ինչ զըստուերքըս մերկացան ,
Ըն ինչ ընդ մահ վաղեցին ,
Ըն ինչ փակեալ աչքն բացան ,
Ո՛հ , ըզբեզ Տէր հուպ տեսին .
Տեսին , եւ ոչ եւս յիշեն
Բզտիեղերքս համօրէն :
Չանկաւ ի սիրտ նոցին այն սէր ,
Որ ընդ խաբկան կենցաղոյս
Ըստուերագիրն պատկեր՝
Իբր ընդ մնայուն ինչ ընդ լոյս ,
Օայնքանս առնէ սըրտակաթ .
Ո՛վ մահացուաց խոր թակարդ :
Որպէս տաղտուկ ցըրտին ձմերոց
Լըքին զերկրիս օթեւան ,
Ելեալ սարտեան ի փըշոց
Օսղկունք անփուշ անծորան .

Հոտ բուրեցաւ անուշից
Տարափք հեղան ցողալից :
Աչ որ ընդ կրունկըն կարկառէր ,
Աչ որ բառնայր ինչ աստուստ .
Եւ թէ պըշնոյր որ՝ ազդ առնէր
Սիրեցելոցն ի հեռուստ՝
Որք պանդըխտինս ի խոնարհ ,
Թի՛նդ այս եկայք ճանապարհ :
Յերանութեանն յաւիտենից
Ըրդ ի վայելս անկասկած՝
Խումբ արարեալ հողիքն անբիծ
Տըրձուեալք երգովք առ Բստուած ,
Իբրեւ սափորք տաճարին
Սեւըն սիրով զեղանին :

Ո՛վ, զի մեծ , զի հոծ ամբօխից անդ ժողով
Որք ի մի ծոց կուտեալ կապին մի զմիով .
Աչ այնպէս կուռ կազմեալ փաղանգ եկք ընդ օդ
Ի զհարաւոյ դիտելով շունչ ջերմահոտ
Օ անազանեալ պարուք յայգու գարնայնոյ
Ի՛նչտաբերք մարգաց , մայրից եւ անդոյ՝
Ղեռափրթիթ ծառոց շարժուն ի դադար
Ի ջեւանի նրւագաձայն հաւուց պար .
Աչ այնպէս խիտ զըսկանդիւեանն ըզխարակ
Շովայածիկ պատէ բաղից գումարտակ ,
Եւ ոչ սաստիկ այնչափ ի բարձր լերանց
Ուղիսինահոս գրդէն հոսանք հեղեղաց ,
Ղետոս յարուցեալ յովկիական ծոց յաւէժ
Յորձանախառն ալեօք խուժել ծովավէժ ,
Ի բիւրեղեայ փրշրեալ բեկորս բազմաբիւր
Ճօձան ճապաղ ծաւալ փրրփուր առ փրրփուր .
Որպէս սրբոցըն խիտ կաճառք ի Սաղէմ՝
Յանտես ծագաց երկրէ հասեալք տարադէմ :
Ի՛մենեցուն մի շունչ մի երգ մի բարբառ ,
Օ անժամանակն օրհնելով տէր եւ պատճառ .
Ի սկիզբն աւարտ երգոց անձառ ալէլու
Ո՞ր անմահից կենաց ոգի է ազգու .
Եւ բովանդակն արքայութիւն ի մի թինդ
Ի մի քընար սիրահարուստ աղէպինդ :

Ո՛ղջ լերուք , ո՞ղջ ինձ լերուք
Ո՛վ ցանկալի հողիք սուրբք ,
Յորոց երբեմն երկինք զուրկ
Երեւէին տիպք թափուրք՝
Սնալով սրբտից ձեր ամբիծ
Ի՞նչ աստուածեան իբր առ գիծ :
Երցէ հասցէ ձեզ ողջոյն
Որ ի սրբտէս երերուն

Եւ յերկրամած քրնարէս
Չիշխէ թեւել արծուապէս .
Ողջ լիք ողջ լիք խումբովին
Յաւերժութեամբ Լ'նմահին :

Ողջ լեր Սիոն , ազատ քաղաքդ Լ'ստուծոյ ,
Օ որ ոչ արտօսըր խռովեաց ոչ ձայն կոծոյ .
Ողջ լեր սրբոց ահրնկալիք մեր միակ ,
Սան որոյ կեամբս եւ մեռանիմք համարձակ :
Եւ դու արժան տան այնպիսոյ դըշխոյ մեծ
Որ զինքն ըզՏեր բարձեր զբարձողըն զաստեղց ,
Որ զերկնի խինդ , զերկրի յոյս , զահ դրժոխոց
Յամենաբաւդ ունիս ծրարեալ ի սուրբ ծոց ,
Եւ խոնարհեալ յաստուածամերձ գահոյից
Բնդ տիեզերս պատիս աչօք գըթալից ,
Ո՛վ եղելոց ու անեղին դու մայր անձառ ,
Ողջ լեր ողջ լեր Սարիամ , ողջ լեր իսպառ :
Ողջ լեր հայրդ Լ'դամ զուգակցաւդ հանդերձ
Սըրբեալ զարտասուս յաչաց լուսայեղց ,
Սատիք աներկիւղ առ կենացն ուղէշ
Ոչ եւս քրովբէիւք հրազինեալ պատնէշ ,
Լ'յլ ինքնահրաւեր ձօնելով պըտուղ
Ի օշարակաւ կենաց հոգեբուխ :
Ողջ լեր նախկին զոհդ առաքինութեան
Ի վարդափրթիթ քում'նընջեալ յարեան ,
Եւ նախդ ընդ մահուն խաղացեալ ընդ դրունս ,
Որ զուարթնոց իսկ ած արտօսըր ի յաչկունս ,
Երբ ընդ դողդոջուն մընչմամբ հովանեաց
Լ'նլուսից դիպեալ քոց ահանողեաց ,
Եւ շուշանափայլ լանջացրդ կապոյտ
Եւ արենաթուրմ վարսագեղ գըլխոյդ ,
Լ'մենայն շընչովքն ըզքեզ՝ քաղցր Լ'բել՝
Յանյարիք քընոյդ չուժեցին թափել .
Եւ անմեղութեանդ կային պաշտօնեաց
Յունայնութեան լուռ բանտիցն Սիւմբեայ :
Ողջ լեր հաւատոց հայրդ աստուածատունկ ,
Դադարք ընտրելոց ծաղկամբք լիախունկ .
Քահանայապետ աղեաց քոց սիրուն
Ի ծուխ խարուկին անկեալ բաբախուն ,
Յոր հայրն հանուրց զիւր տեսեալ Սիածինն
Յանսասան գահուն վազեաց սըրտազին ,
“ Կացէք ո՛ հնազանդք , զոհ՝ առ այդ սուսեր
Ինձ լոկ Լ'ստուծոյս պատրաստել մարթ էր ,” :
Ողջ լեր պատանեակ դու անախտակիր
Օ վարըս հրեշտակաց իջուցեալ յերկիր .
Որ սանձեցեր զսէր եւ զնախանձ անյաղթ
Լ'գլաղթիլուս մահու եւ ջուրց անվըկանդ .
Լ'յգբան մեծ է սէր եւ ահ բարձրելոյն

Ի փափուկ մանկան սիրտ եղեալ ըզբոյն :
Ո՞ղջ լերուք կաճառք սուրբք հնացեալ ալեաց
Ընդ պանդուխտ կողերքք ջերմ արմաւենեաց ,
Ո՞յք յիշատակաւ կայիցն երջանիկ
Սըգախառն յուսով զաւուրս ձրգէիք :
Ո՞ղջ լեր երկնադէտ հաւդ անապատի
Տըքնող ըստուերաց , խորամուխ սըրտի .
Որ ըզնաբատեան դաշտից ամլութիւն
Բիւր համբերութեամբք լըցեր ծաղկագոյն :
Եւ դու առաջնորդ աղին խրստամբակ ,
Որ ըզծով ի սառն , ըզվէմ յանապակ ,
Բզցող ի մաննա եւ զանձրեւ ի հաց
Եւ ի լոր փոխեր ըզփետուրս մըրըկաց ,
Սեճըդ տեսողաց եւ զըպրութեանց հայր
Ողջ լեր օծելովդ եղբարք իւղածայր :
Եւ դու ի հօտէ ամբարձեալ ի գահ
Ընարի սկայից նահատակ անահ ,
Որ եղեալ ըզսիրտ ի սաղմոսարան
Երգովք մըրցեցար ընդ երկինս անգամ ,
Ի հեզ հանգըրուանս , ի ճակատըս գու
Օ Աստուած իջուցեալ յայգուէ ցայզըն խոր :
Ո՞ղջ լերուք ո՞վ վեհք դաղտնեաց յայտարար
Եւ աստուածամուխ արծուիք երկնապար ,
Որ զանմահին բան եւ շունչ հրաբորբոք
Ի տառ մահացու յօգեցէք ողոր :
Վաղաքավարեալք դուք աստուածագիծ
Ընգիր օրինօք ի սիրտ ձեր անբիծ .
Եւ դուք որ գրաւոր ըստացայք պատուէր ,
Եւ զեկեղեցի յանապատն անբեր
Ձեզ նըշգեհակից ընդ տապանակին՝
Սինչեւ ի Սաղէմ տարայք անմեկին ,
Եւ յոսկեթեւից քրորէիցն ի լանջ
Հետազօտէիք զհաշտութեան ճաճանչ :
Եւ դու յաւէտ ո՞ղջ լեր մեծ ժողովուրդ
Վոր եկեղեցւոյ սընեալ ի խորհուրդ .
Ո՞յր՝ իւրովն Աստուած քայռ ներկեալ արեամբ
Ըրկ ի պարանոց սիրոյ օղալամբ ,
Ընդ աղխեալն Եդեմ զոր եբաց խաչիւ
Հորդել ճանապարհ զիւրին եւ հեշտիւ :
Ողջ լեր դու շաղկապ օրինաց կըրկին
Ըզատ պարերգուդ ի բանտ արգանդին ,
Կարապ Յորդանու , տատրակ մենասէր ,
Ըրեւուն կենաց հրեշտակ լուսաբեր ,
Որ ափով ջընջեալ զԸնմահին ճակատ
Ընդ լուսացընցուդ հերացն առագաստ՝
Բիք աչաց ի բիք պարկեշտ ի ժրպիտ
Ընթերցար ըզկիրս սիրոյ Յիսուսիդ :
Եւ դուք որ ընդ կեանս իբրեւ լոյս ի ջուրս

Սրմտերով սահեալ հարէք ըզփետուրս
Օ առ ի հրեշտակաց ձեզ տրեալս յանօթ ,
Սանկունք երջանիկք , կենաց առաւօտ ,
Բզկաթն եւ զարիւն , ըզմարս եւ ըզլոյս ,
Ձրգեալ շունչս երկու՝ թողէք առ Յիսուս :

Եւ դու որ առ նոյն՝ նախ ի հրապարակ
Բզկենացդ առ իսաչ հեղեր ըզբաժակ ,
Բարավրէժ կոծմամբ երկնից տրեալ թունդ ,
Կարմրաթեւ հոգւոյդ զուարթնոց բերեալ գունդ :

Եւ դուք որ նորին զհետ ի գանս ու ի գերս
Իբր ի բուրաստանս ճեմեալ սկէթերս ,
Բզվրկայականն առեալ բրաբիսն
Յաղթողք ի մահու ելէք ի Սիօն :

Ողջ լերուք եւ դուք փրկիչին սիրասուն
Ըշակերտակցօք եւ կանանց դասուն ,
Որ ընդ լուսակոխ Տեաւն ընդ գարշապար
Ընխոնջ ընթացիւք գնայիք հեղաբար :

Որք արկեալ ուռկանս ամենայն ազանց
Ի գերաշխարհիկն արկէք սիրոյ ցանց :

Ողջ լիք ըստ սոյունց երթեալք անմուար
Հարց , վարդապետաց աստուածախումբ պար :

Գրիգորք լուսատուք , Յովհանք սկէխօս ,
Կերսէսք եւ Սահակք , Բարսեղք եւ Լմբրոս :

Որ զսանդարամետս ի բանից տարափ
Բզհերձիւք զինեալն՝ եղէք զինաթափ :

Եւ դուք անտոյնեան ճետք , անօթք հոգւոյն ,
Ընըբաղ կենօք երկնայնոց հանգոյն ,

Որ զվերինն անդորր կոչեալ յամայիս
Ի քարանձաւաց ու աղբերց հովանիս՝

Սիայն ընդ միայն խօսէիք ընդ սէր
Փոքու խրտրոցաւ ընդ մահ եւ եթեր :

Եւ որք մեղուօրէն գործակիցք ի վանս
Հաւասար վարձուք եւ յերկնից խորանս :

Եւ դուք նազելիք փափկութիւնք երկրի
Կարծեցեալ զուարթունք ի մահուս վայրի ,

Սկէծղի տաճարք գեղոյ եւ շնորհաց
Երկնից տարփացեալ խումբք օրիորդաց ,

Որ զակնախրտիղ բարեաց բիւր վայել
Օ որ ձեզ խոստանայր աշխարհս ընծայել՝

Տարեալ ծածկեցէք յամուր կուսաստան
Ըշխարհիս յուսոյ անյուշ արգելան :

Եւ որք դիմագրաւ ի կրրկէս մահուն
Բզմահ սարտուցէք , կոյսք վրկայք սիրուն :

Ողջոյն եւ ձեզ շունչք քաղցունք , կոյս հոգիք
Լաւութեանց քանդակք սրբբազործ մանկիկք ,

Որք յանցս համառօտ ընդ լալեացս հովիտ
Օ աղկունս հիւսեցէք լիկ գեղափրթիթ :

Եւլ եւ ձեզ սղջոյն , սղջոյն եւ համբոյր

Տըրտմալից սըրտիս հատորք անտըխուր ,
Որք ընդ իս ի նոյն սընայք գիրկ ջերմին
Բըզմիոյ մօր կաթն արբաք յորրանին ,
Եւ դուք չըգիտեմ զիսորդ ընդ զուարթնոց
Դաշինըս կըռեալ հարէք վաղ ըզկոծ .
Յայնքան սիրելեաց ճողոպրեալ թեթեւ՝
Հարէք յարտասուս մեր զհոգւոյդ արեւ .
Եւ դուք անծանօթք իմ արեանառուք
Աըրբոց դասակիցք , եւ դուք ողջ լերուք :

Ողջ լիք ով սուրբք համօրէն
Օրս արդ հրեշտակք ողջունեն .
Որք ըզնաւակդ ի տատան
Բնդ յարածուիս ոլկիան
Յետ այնքանեաց փոթորկաց
Հարթեալ ըզդէզ կոհակաց
Յաստղըն յուսոյ լուսաճեմ
Աիրով հողմոյն ուղղեալ դեմ ,
Եւ հաւատով առեալ թինդ
Յուղղեակ խաչին ամրապինդ ,
Պսակահամբար հասէք յայն
Եւ ահանգիստն յաւիտեան :
Հատան երկայն արտասուք ,
Եկընկալիք , ահ եւ սուգ .
Բնդ մէն կայլակ մի արեան՝
Համբոյրս առէք աստուածեան :
()ն , ի կայիցդ անվըրդով
Հայեցարուք յայս ժողով՝
Տարուբերեալ եղկելիս
Դարանակալ ընդ ալիս
Եւ ըզգըլխովք մեր վերուստ
Մահեցէք լոյս հարուստ .
Շընչեցէք սիւզ բարեկամ
Եւ ձեզ բերիլ զայս երամ .
Եւ առ որ զձեզըն կուէաց՝
Եղբայրակից մահացուացս ,
Ենդուլ լերուք բարեխօս
Շըրթամք հոգեաց սիրահոս .
Պատրաստեցէք մեզ կայեանս
Բնակակըցել յաւիտեանս :

